

ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԱՆՎԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԵՐ

ԳԻՏՈՒԹԵԱՆ ԼՈՅԱԽՆ ԱՌՁԵՐ

(Ծար. տե՛ս «Բազմավայլեա», 1970, թ. 1-3, էջ 40)

ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԱՆՎԱՐԱԿԱՆ ԱՂԲԻՒՐՆԵՐ

Քրիստոսի և իր վարդապետութեան մասին, չորս Աւետարաններէն զատ, մեղի հասած են ուրիշ գրութիւններ եւս, որոնք «անվաւեր» (apocryphe) անունը կը կր-
րէն, եւ պատկառելի թիւ մը կը կազմէն:

Այս գործերէն շատուրեր, բնդահրապէս, Յիսուսի առաքեալներուն կամ աշակերտ-
ներուն վերապրուած են, եւ Աւետարանի,
«Դործք Առաքելոց» գիրքի, Նամակներու,
Յայտնութեան եւ երրեմն ալ՝ Համառօտ
զրութիւններու ձեւով կը ներկայանան
մեղի:

Վերոյիշեալ զրութիւններէն ուժանք,
մեղի ծանօթ աղբուրներու Համաձայն,
շատ հին են եւ երկրորդ գարուն արդէն՝
Հրապարակի վրայ կը գտնուին:

Դուկաս Աւետարանիչ, իրմէ առաջ
Քրիստոսի մասին զրովներուն ակնարկե-
լով կ'ըսէ. «Շատեր ձևնարկեցին մեր
մէջ կատարուած գէպքերու պատմու-
թիւնը շարադրելու»¹⁶:

Ուրեմն, Դուկասի համաձայն, Յիսուսի
վաթունական թուականներուն, գոյու-
թիւն ունեին արդէն, Յիսուսի կեանքի
վերաբերեալ շատ մը զրութիւններ:

Ս. Յուստինոս, 150ի ատենները, «Առա-
քեալներու յուշեր» անունով զրութիւն մը
կը յիշատակէ¹⁷:

Անվաւեր Աւետարաններու անուններ կը
յիշուին նաեւ Անտիոքի Եպիսկոպոս՝
Մրապիոնի (200), Կղեմէս Աղեքսանդրա-

ցիի, Որովհնէսի, Եւսեբիոսի, Եպիփանի
և ուրիշ եկեղեցական հին հեղինակներու
գործերուն մէջ:

Հոս կու առանք այդ անվաւեր գրութիւն-
ներու գլխաւորներուն անունները:

1. «Աւետարան ըստ Եբրայեցւոց», որ,
հաւանարար, արամացերէն լեզուով շա-
րադրուած, արդէն գոյութիւն ունի Եր-
կրորդ գարուն սկիզբները:

Ս. Հերոնիմոս, չորրորդ գարուն, զայն
լատիններէնի թարգմանած է: Բայց, ժա-
մանակի ընթացքին, թէ՛ բնագիրը եւ թէ՛
թարգմանութիւնը կորսուելով, մեղի հա-
սած են միանի քանի մը հատուածներ, ո-
րոնք տարտղնուած են Կղեմէս Աղեքսան-
դրացիի, Որովհնէսի եւ Ս. Հերոնիմոսի
գործերուն մէջ:

Մերի ծանօթ հատուկատորներէն զատե-
լով, վերոյիշեալ Աւետարանը՝ շատ մը
նմանութիւններ ունեցած ըլլալու է Մատ-
թիսի Աւետարանին հևտ, որ սակայն,
աել տեղ, շեղած է ճշմարտութիւններ և
ճոխացած անհեթեթ նորութիւններով:

Եպիփանի և Հերոնիմոսի համաձայն,
«Նապովրեցի» կոչուող աղանդաւորները՝
այս Աւետարանը կը գործածէին:

2. «Պետրոսի Աւետարան» որ հաւանա-
րար, 130ի ատենները, Սիւրիոյ մէջ շա-
րադրուած ըլլալու է:

Որպակիսն՝ Անտիոքի Եպիսկոպոսը, 200

16. Դուկասի Աւետարան, Դ. Ա. 1:

17. Apologie, I, 66:

թուականներուն, ծահօթ է այս կեղծ Աւետարանին:

Եղիսաբետի մէջ, 1887ին, «Քերոսին Աւտոմագնի» էն Եղիսաբետ հաստածներ գլուխուեցան, որոնց նիվթը, զինաւորապէս Քրիստոնի խաչելութեան, մահուան եւ յարութեան մասին է:

Այս Աւետարանին հեղինակը, չոք Աւետարանին երէն մէծապէս օգտառելով Հանդիրձ, տեղ տեղ ճշմարտութիւնը խեղաթիւրած է: Օրինակի համար, Յիսուսը մահուան գալապարտէլ կու տայ Ճերովկաչէն:

3 - «Աւետարան Եղիստացւոց», սր 150կ
ըշնանին, շարադրուած է Եղիպատոսի մէջ,
և գնոստիկեան աղանդաւորներէ զոր-
ծածուած :

Այս Աւետարանին ծանօթ են՝ կղեմէս
Ավելքսանդրացին, Հիպակովիտոս եւ Եպի-
փան :

4.- «Աւետարան Եթիոնացցց», որ կը կըսրդ գարուն զործածուած է՝ Եթիոնացը աղանդաւորներէն, որնք խոտաճաւ և հաջուած մասնաւոր էն:

բակ կնախ ըստ զ պացլուսն :
Եպիփանի եղքերուս մէջ՝ մէջբերում-
ի կան այս Աւետարանն ու, որ Մատթէո-
սի Աւետարանին ազգեցութեան ներքեւ
յօրինուած հ'երեւի :

Երիոնացի աղանդաւորները «Երայեց-
ւոց Աւետարան» կը կոչէին զայն :

Շատ քիչ լրան հասած է մեղի այս կւետաբանէն, որու մասին կը խօսին Որողինէս եւ Եպիփան:

Վերոյիշեալ կ ե զ ծ Աւետարաններէն
զատ, մզի հասուկատրներ հասած են,
Ավիպահական ծագումը ունեցող՝ «Փովլմասի
Անեսուրան» (Բ. զար) և «Փիլիպպոսի
Անեսուրան» կոչուած գիրքերէն:

Կան նաև շարք մը անվաւեր գրութիւններ, որոնց բովանդակութիւնը՝ որոց հետաքրքրութիւն մը կը ներկայացնէ մեզի: Աննաք, ընդհանրապէս, երեւակայութեամբ յօրինուած եւ հաւատացեալներու բարեկամական գոգազումները փայտիայով

պատմուածքներ են, որոնց մէջ Յիսուսի
կեանքին՝ մասնաւորապէս Անոր մանկու-
թենէն առնուած գեղեցիկ գրուագներ
կան :

6.- Այս տեսակ զրութիւններէն է Յիսուսի «Մանկութեան Աւետարան»ը, որ երեք մասերու կը բաժնուի:

Առաջին ինք գլուխներու մէջ՝ Ցիոնուի
ծնունդը և մանկութեան օրերը կը նկա-
րագրուեն: 10—25րդ գլուխներու նիւթն է
Ս. Ընտանիքին Եղիպատոս փախուստը եւ
հոն րնակութիւնը: Հուսկ՝ 26—40րդ զը-
լուխներու մէջ, Ս. Ընտանիքին Եղիպատո-
սէն իշրագարձ և Ցիոնու Մանուկին
մինչեւ տասներկու տարեկան ըլլալու ըըր-
ֆանին պատահած զէպերը կը լիցատակ-
ուին:

Այս Աւետարանը, որ չորբորդ կամ հինգ-
շերորդ զարու զործ կը համարուի, հե-
տաքրքրութիւնմը կը կարդացուի եւ մէծ
նմանութիւններ ունի Մատթէոսի, Ղու-
կասի եւ Թովլմաս առաքելին վերագըր-
ուած Աւետարաններուն հետ:

7.- Յէշէնք նաեւ Յակոբոսի անունով
Ճանչցուած Աւետարաննը, որուն առաջին
Խմբագրութիւնը, հաւանաբար, երկրորդ
զարուն տեղի ունեցած է, իսկ մեղի հա-
սած ճեղվ, երրորդ կամ նոյնինսկ չոր-
րորդ զարու զործ կը թուի ըլլալ:

Այս Սևետարանին մէջ է որ առաջին անգամ, Մարիամ Աստուածածնի ծնողքին՝ Յովակիմի եւ Աննայի անուններուն կը հանդիպիմ :

— 8 — Աւելի ուշ ըջանէն կան նաև Նեկո-
ղեմսոսի, Մատաթլայի, Անդրէսասի, Բար-
թովուզմէնսոսի անուններով Աւետարաններ։
Վեցերորդ դարէն մնացած է Մատթէնսոսի
վերաբրուտած Կեղծ Աւետարան մը, իսկ
իններորդ դարէն «Փիք ծննդեան Մա-
րիամու», «Փոխումն Ս. Կուտսին Մարիա-
մու», և այլն, և այլն։

9.—Կ'արքէ յիշել նաև Յիսուսի Արքար
թագաւորի ի բարեւ զբած նամակները,
որոնք, Եւսեբիոս Կիսարացին, ասորեէն
լիզուով զբուած՝ «Թայէի պատմութիւն»
զիրքին առնելով, յունարէնի թարգմա-
նած է:

Յիսուսի եւ Արդար թափաւորի վերոյին-

շեալ թղթակցութիւնները, Մովսէս Խորենացիի՝ Հայոց Պատմութեան զիրքին մէջ ալ կը գտնենք:

Եղեսիոյ Արգար թագաւորը, անրուժելի հիւանդութենէ մը տառապելով, մարդկային ամէն տեսակ դեղերէ եւ գարմաններէ յոյս կտրած, նամակով մը կը զիրէ Յիսուսի, որ զայ եւ զինքը բուժէ: Յիսուս, իր կարգին, նամակով մը կը պատասխանէ Արգարին եւ կը խոստանայ, իր յարութենէն ետք, զինքը բուժէլու նըպատակով՝ աշակերտ մը զրկել եղեսիս:

Մինչեւ հոս յիշուած գրութիւններէն զատ, կան տակաւին անվաւեր անթիւ գործեր, որոնց պարունակութիւնը Յիսուսի կեանքն աւելի Առաքեալներու կը վերաբերին:

ԱՆՎԱԼԻԵՐ ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՆԱԳՈՒՄԸ

Գլխաւոր երկու պատմաներ կը մատնանշուին՝ անվաւեր գրութիւններու ծագումը բացատրելու համար: Առաջին պատմանը դիտումնաւոր կարելի է կոչել:

Անվաւեր նկատուած Աւետարաններէն շատերը, որոնք նոյնիսկ երկրորդ գարուն արգէն լոյս տեսած եւ տարածուած են, աղանդաւոր եւ հերետիկոս հեղինակներու արտադրութիւններ են ընդհանրապէս:

Տարիներու ընթացքին, մասնաւորապէս երկրորդ եւ երրորդ գարերուն, բազմացող մոլորեալները՝ արդարացնելու համար իրենց կրօնական թիւր բմբոնումները, աղանդաւոր Աւետարաններ հրապարակ հանած են:

Կեղծ Աւետարաններէն շատերուն մէջ, յստակօրէն կ'երեւի վարդապետական սըխալ զաղափարներ տարածելու դիտումնաւոր միտում մը:

Օրինակներով խօսինք: Պետրոս առաքեալի անունով ճանչչուած Աւետարանին մէջ ո՛չ միայն պատմական սիստեմ կան, այլ նաև այնպիսի տաղեր, որոնց մէջ երեւութական կոչուող աղանդաւորներու միտքեր ծուարած են: Երեւութականներու համաձայն՝ Քրիստոս ո՛չ թէ իրա-

պէս, այլ երեւութապէս միայն մարմին առած է:

«Եզիփտացոց Աւետարան»էն մեզի հասած քանի մը կոտրներու մէջ, ամուսնութիւնը զառապարտելի արարք մը կը նըկասուի: Ենկրատիտեան եւ ուրիշ աղանդաւորներու մոլորութիւններն են, որ մուտք գործած են վերոյիշեալ Աւետարանին մէջ:

Թոմաս եւ Փիլիպառոս առաքեալներու, ինչպէս նաև Երինացիներու վերաբըրուած Աւետարաններու մէջ՝ գիրիբին է հանդիպիլ ոչ ուղղափառ զաղափարներու:

Աւելորդ է ըսել՝ թէ անվաւեր գրութիւններէն շատեր, որոնց մէջ ուղղի վարդապետութեան առընթեր կան նաև քրիստոնէութեան խոր թէ մտածութիւններ, ընդհանրապէս լոյս տեսած եւ գործածուած են հերետիկոս համայնքներու մէջ:

Անվաւեր գրութիւններու ծագումին Երկրորդ պատմանը կարելի է բարեպաշտական անուանել:

Կեղծ Աւետարաններէն պատկանելի մաս մըն ալ, կարծես զրուած է՝ հրաշապատում պատմուածքներով, միամիտ ժողովրդին հետաքրքրութիւնը շարժելու եւ անոր բարեպաշտիկ զգացումներուն զուցացու տարան նպատակով:

Արգարեւ, մեղի ծանօթ անվաւեր գրութիւններէն շատերուն, օրինակի համար՝ «Մանկութեան Աւետարան»ի, Յակոբոսի, Ներկայեմուի եւալին, Աւետարաններուն նիւթին է՝ Յիսուսի կեանքն հետաքրքրաշարժ գրուազներ, որոնք Երեւակայոտ միտքերու ծնունդ են: Այս գրութիւններու հեղինակները կարծես՝ սիստեմ շիտակէն, առասպելը իրական պատմութիւնն զատելու մտահոգութիւնը ունեցած չեն:

Զէ՞ որ Յիսուսի Աւետարանիչը ըստած է. «Բայց գեն ուրիշ շատ գործեր ալ կան, զոր կատարեց Յիսուս, որոնք եթէ մէկիկ մէկիկ զրի առուուէին՝ կարծեմ թէ աշխարհաւ բաւարար պիտի ըլլար պարունակելու այն զիրքերը, եթէ զրուածըլլային»¹⁸:

Աւետարաններու մէջ չզբուած՝ Ցիսուս-սի այդ անթիւ գործենքն են, որոնք կարծեն, ժողովուրդին երեխն մէջ հէքիաթի վերածուելով, անվաւեր զբութիւններունիւթամբ հայթայթամբ են:

ԱՆՎԱԼԻԵՐ ԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ԱՐԺԵՔԸ

Ինչպէս տեսանք, Դուկաս Աւետարանից համաձայն՝ առաջին դարու կէսերը, Քրիստոսի մասին արգէն գոյութիւն ունէին զանազան զրութիւններ: Մեզի հասած անվաւեր զբութիւնները, երկրորդ և յաջորդ դարերու զործեր կ'երեւին: Անոնք մէկի ծանօթ վաւերական Աւետարաններն կախում ունին, եւ շատ անքամ, անոնց աղաւազաւած վերաբարպութիւններն են:

Իրական եւ կ'եղծ Աւետարաններու միջւու եղած րազգատութիւն մը, անմէջապէս եւ յատակօրէն ցոյց կու տայ այն խոր «անդունդը», որ գոյութիւն ունի անոնց միջւու, կ'ըսէ Renan, որուն համաձայն՝ կիդծ Աւետարանները «տափակ եւ մանկական ընդլայնումներ» են չորս Աւետարաններուն:

Ս. Հերոնիմոս «Հիւանդապին երազներ» կը կոչէ անվաւեր զբութիւնները, «որոնց մէջ վիստացող պատմական սիալները, խեղաթիւրումները, երեսակայածին յերիւրանինները՝ հայելիք մը պարզութեամբ ցոյց կու տան անոնց շնծու եւ առասպեսական նկարագիրը:

Անարգար պտիի ըլլար, սակայն, անվաւեր զրութիւններու ամէն արժէք զանալը: Անոնց մէջ կարելի է զանել, անշուշտ, արձագանքը առաքելական կամ քրիստոնէական նախաշըննէն մնացած աւանդութիւններու:

Գիտենք թէ նոր կատարանք՝ մեղի չի ներկայացներ Քրիստոսի ամբողջական կինսագրութիւնը եւ հաւատքի բոլոր գիտելիքները:

Նոր կատարանք համազօր՝ եկեղեցական սուրբ աւանդութիւններն ալ չինչ արդիւնքներ են քրիստոնէական հաւատքի բին:

Ո՛չ ոք կը յաւակնի հաստատել՝ թէ Աւետարաններէ դուրս, Քրիստոսի եւ քրիստոնէութեան մասին զրուած որևէ բան, սուս է կամ առասպել:

Եկեղեցին, իբր հաւատքի մաս կազմող, կ'ընդունի վարդապետութիւններ ու դէպաքէր, օրինակ՝ Ս. Աստուածածնի վերափոխումը, որոնք չկան նոր Կտակարանի մէջ:

Անվաւեր զրութիւններու մէջ նկարագրուած է Ս. Կոյսին՝ տաճարին մէջ Աստուածոյ ընծայումը: Դարձեալ անվաւեր զրութիւններէն է որ գիտենք Ս. Աստուածածնի ծնողքին՝ Յովակիմի եւ Աննայի անունները:

Անշուշտ, վերոյիշեալ գրութիւններուն մէջ կան ճշմարտապատմ զէպէեր, որոնց վաւերականութեան մասին, ասկայն, եկեղեցին որեւէ երաշաւորութիւն չ'ընծայեր:

ՑԻՍՈՒՄՍԻ «ԽՕՍՔԵՐԻ»

Մեր նկրթին հետ կապ ունին նաեւ այն չամառու զրութիւնները, որոնք «անգիր» (Agrapha) անունին ներքեւ հասած են մէդի:

Այս զրութիւններուն նիւթն է, ընդհանրապէս, Յիսուսի զանազան «լուսինը» (Logia), որոնք գրաւոր Աւետարաններուն մէջ մուտք չեն դրուած: Անոնցմէ մտա մը կը գտնենք Ս. Հայրերու զրութիւններուն եւ ուրիշ զանազան հին զրութիւններուն մէջ:

Տասնիններորդ դարու վերջաւորութեան, Եգիպտոսի մէջ զանուեցան պատիբրոսի հին կտորներ, որոնք կը պարունակեն Logia կոչուած այս զրութիւններէն:

1897էն սկսեալ, Grenfell եւ Hunt գիտնականները, «Oxyrhynchus Papyri» խորագրով, Եգիպտոսի մէջ զանուեցան պատիբրոսի հին կտորներ, որոնք կը պարունակեն Logia կոչուած այս զրութիւններէն:

«Egerton»ի անունով ճանչցուած նշանաւոր պատիբրոսը, որ 1935ին, Idris Bell եւ Skeat հեղինակներու չաւաքածոյ մը սկսան հրատարակել:

տեսաւ՝ «Անծանօք Աւետարանի մը հասուլ կլար» խորագիրով, մասնագիտներու կարծիքով՝ Քրիստոնէ ետք, 120-150ի ժամանակաշրջանին զրուած է:

Մեզի հասած են նաեւ կարձ եւ իրարմէ անջամ՝ Յիսուսի «Խօսփեր», որոնք «Յիսուս կ'ըսէ» բառերով կը սկսին: Այս վերջներս, երկրորդ եւ երրորդ դարու զործեր կը թուին ըլլալ:

Աչա քանի մը նմոյներ՝ «Խօսփեր» (Logia) կոչուած գրութիւններէն.

«Յիսուս կ'ըսէ. Եթէ շարաթթը սուրբ չշամէէք, չէ՞ք կրնար Հայրը տեսնել»:

«Յիսուս կ'ըսէ. Աշխարհի մէջ գանուեցայ եւ մարդինով երեւցայ, եւ ամէնքը զինով գտայ. անոնցմէ ո՛չ ոք ծարաւի էր, եւ հոգի մարդոց որդիներուն պատճառով տիրեցաւ, որովհետեւ իրենց սրտին մէջ կոր են, եւ չեն տեսներ»:

«Յիսուս կ'ըսէ. Ուր որ երկու են, անոնք առանց Աստուծոյ չեն, եւ ուր մէկ հոգի կայ, կ'ըսեմ որ ես իրեն հետ եմ: Վերցո՞ւր քարը եւ զիս հոն պիտի զանես, կոտրէ՞ փայտը եւ ես հոն եմ»:

«Յիսուս կ'ըսէ. Զեյս մարզարէ մը, որ իր երկրին մէջ ընդունելի ըլլայ եւ բժիշկ մը, որ բժշկութիւն կատարէ անոնց մէջ, որոնք զինքը կը ճանչնան»:

«Յիսուս կ'ըսէ. Բարձր լերան մը վրայ շնուռած եւ ամբացած քաղաք մը՝ չի կըրնար փլչել եւ ոչ ալ ծածուկ մնալ», եւ այլն:

ՅԻՍՈՒՍԻ «ԽՕՍՓԵՐ»ՈՒՆ ԾԱԳՈՒՄԸ

ԵՒ ԱՐԺԵՔԲԸ

Եղած են զիտնականներ, որոնք ըսած են թէ Յիսուսի այս «Խօսփեր»ը, Աւետարաններէն աւելի հին զրութիւններ են, որոնցմէ օգտուած են Աւետարանիները:

Ուրիշներու համաձայն, այս «Խօսփեր»ը կը պատկանին՝ Դուկասէն իշխուած այն հեղինակներուն, «որոնք ձևանակեցին մեր մէջ կատարուած զէպերու պատճութիւնը շարադրել»¹⁹:

Պատիսա պեկանուած, 120ի ատենները զրած է. «Մատթէոս» երայիցերէն լեզ-

ուով կարգի զրաւ (Յիսուսի) խօսիքը (Logia), յետոյ խրաքանչիւր ոք զայն մէկնարաննեց իր կարողութեան համաձայն»²⁰:

Գիտականներէն ոմանք ալ, Յիսուսի «Խօսփեր»ը կ'ուղեն նոյնացնել՝ վերի սոսպիրուն մէջ, Պապիսակ ակնաւեած Յիսուսի «Խօսփեր»ուն հետ:

Այսօր, սակայն, մասնագիտներու մօտ տիրող կարծիքն է որ Յիսուսի «Խօսփեր»ը, մէծ մասով, մէկի ծանօթ չորս Աւետարաններէն ներշնչուած հատուածներ են, կամ ալ Աւետարաններու մէջ զանուող Յիսուսի խօսքերուն պատճուած զանագան ձեւերը:

Անկարելի չէ, սակայն, որ առդին անդին ցրուած այս «Խօսփեր»էն ոմանք, Յիսուսի հարազար խօսքերը ըլլան, որոնք Աւետարանիներէն չեն յիշատակուած:

Առաջէս, օրինակի համար, Պօղոս Առաքել Յիսուսի սա խօսքը կը յիշատակէ. «Լաւ է տալլ քան առնելլր»²¹, որ Աւետարաններու մէջ զոյսութիւն չունի: Ո՛չ ոք կը ասարակուսի՝ Պօղոս Առաքեալչն միշուած Յիսուսի հարազարութեան մասին:

Առաջին դարուն, Կդեմէս Հայրապետ, Կորնթացիններուն դրած իր նամակին մէջ, Յիսուսի կը վերաբէ սա խօսքերը. «Ինչ-պէս որ ընէք, այնպէս ալ ձեզի պիտի ընեն. ինչպէս որ զատէք, այնպէս ալ պիտի զատութիք. ինչպէս մարզասէր ըլլաք, ձեզի հետ ալ նոյնպէս մարզասէր պիտի դանութին»:

Երկրորդ դարուն, Ս. Յուստինոսի (150) «Տրիփոնի հետ խօսակցութիւն» դորդին մէջ, Յիսուսի վերագրուած սա խօսքը կը զանենք. «Ինչ բանի վրայ որ ձեզ բռնեմ, անոր համեմատ ալ ձեզ պիտի զատենի»:

Ուրոգինսի զրութիւններուն մէջ ալ Յիսուսին մնացած կը նկատուել հետեւեալ խօսքը. «Ո՛վ որ մօտ է ինծի, մօտ է կը լու-

19. Պուլսա Աւետ., Ա. 1:

20. Երևերի Ավագանէ, Եկեղ. պատմ., գ. 39:

21. Գործ Առաքելոց, ի. 35:

կիւ. ո՞վ որ հեռու է ինձմէ, հեռու է արքայութենին»:

Կղեմէս Ազեքսանդրացիի եւ Տերտուլիանոսի դրոժերուն մէջ կը հանդիպինք Յիոնութիւնու վերագրուող սա խօսքին. «Եղբայրու տեսար, Աստուած տեսար»:

Յիոնութիւնու վերագրուած վերոյիշեալ «խօսիքը հարազատ ըլլան թէ ոչ, մեծ նորութիւն մը չեն աւելցներ նոր Կատակարանի սրբազն ժառանգութեան վրայ:

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ՎՐԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ
ԱԶԱԼՈՒՐԻ ՀԱԿՈՂՈՒԹԻՒՆԸ

Առաջին դարերու եկեղեցական պատմութիւնը ցոյց կու տայ մեզի, որ հակառակ վասարացոյ անվաւեր գրութիւններու, եկեղեցին եւ եկեղեցւոյ օրինաւոր պետերը, առաքեալներէն սկսեալ, պինդ կառչած քրիստոնէական թիւնացի եւ գրաւոր աւանդութիւններուն, աշխարով կը հոկէին որ կեզծ վարդապետութիւններ մուտք չկործն հաւատացեալներուն մէջ:

Կարգարկը՝ «Գործք Առաքելոց» գիրքը, կը տեսնենք թէ ինչպէս առաքեալները կազմակերպուած ճեւով կը զեկավարեն եկեղեցին, ժողովներ կը գումարեն, նամակներ կը գրեն՝ քարոզիչներ կը գրկեն քրիստոնէութեան տարածելու համար:

Պօղոս առաքեալ կը զրէ Կորնթացիներուն. «Ձեզի աւանդեցի ինչ որ սուացայ»²². «բայց երբ մենք կամ երկինքն հրէտակ մը, ձեզի քարոզէ Աւետարան մը, որ տարրեր ըլլայ մը՝ ձեզի քարոզէն, նորովեալ ըլլայ»²³:

Սերուցիւն Անդրանիկ Ապիկոսպուր, Քրիստոնի 200 թուականներուն, իր հաւատացեալներուն կը պատուիրէր որ Պետրոս առաքեալի անունով հարապարակ եւած կեզծ Աւետարանը չկարգան:

Տերտուլիանոս (150-220) կը գրէ թէ 170ի տակները, Ասիոյ նահանգին մէջ, լոյս տեսած է գրութիւն մը, որուն մէջ կը պատմուի Պօղոս առաքեալին՝ թէկի անունով հեթանոս աղջիկ մը քրիստոնէայ դարձնելը, եւայլն:

Տարակուսելով վերոյիշեալ գրութեան

վաւերականութեան մասին, կը փնտըռուի այդ գրութեան հեղինակը, որ բարեմիտ քահանայ մըն է, եւ իրը պատիժ իր կեղծարարութեան՝ կարգազուրկ կը հըսչակուի:

Երկրորդ գարուն արդէն, եկեղեցիներու մէջ կը սկսին կազմուիլ նոր Կատակարանի պատկանող վաւերական գրութիւններու ցանկը, որոնց նպատակն էր, անընչւած, տէր կանգնիլ միմիայն հարազատ գրութիւններու, զգուշացնելով հաւատացեալները, կեզծ ու պատիժ վարդապետութիւնների:

Շատ բնական էր, սակայն, որ սկզբնական չընանին, փարսախներով իրարմէ հեռակայ եկեղեցիներու մէջ զոյսութիւննենցող ցանկերը, պակասաւոր եւ երբեմն ալ իրարմէ տարրեր ըլլային:

Պէտք է ըստ, սակայն, որ չորս Աւետարանները եւ առաքեալներու նամակներուն մէծ մասը, ամէն ժամանակ, ըուրա եկեղեցիներէն անխափի, իրը վաւերական ընդունուած են: Խակ առաքեալներու հետեւեալ գրութիւնները, երբեմն, քանի մը եկեղեցիներէն եւ հեղինակներէն, իրը տարակուսական նկատուած են.

1. Պօղոս առաքեալին Երբայցեցոց նամակը
2. Յակորոս առաքեալին նամակը
3. Պետրոս առաքեալին Երկրորդ նամակը
4. Յովհաննէս առաքեալին Երկրորդ եւ Երրորդ նամակները
5. Յուղա առաքեալին նամակը
6. Յովհաննէս առաքեալին Յայտնութեան գիրքը:

Այսպէս, մեզի հասած է 180-190 չընանին գրուած եւ չոսմի եկեղեցին իրը վաւերական ընդունուած՝ նոր Կատակարանի մաս կազմող գրութիւններու ցանկը²⁴, որուն մէջ չկայ ոչ մէկ կեզծ Աւետարանու գրութիւնը:

Ա. Կորնթացւոց բուլլը, Ժ. 3:

23. Գալատացւոց բուլլը, Ա. 8:

24. Այս ցանկը մեր ձևով հասած է «Canon de Muratoria» կոչուած ձեռագիրէն, որ օրինակուած է ութիւնը գարւուն եւ 1740ին ալ գրանուած է Մէլտոն քաղաքին գրադարաններէն մէկուն մէջ:

տարանի անուն. բայց այդ ցանկին մէջն կը պակսին Յակորոս առաքեալի նամակը, Պետրոսի երկու նամակները, Յովհաննէսի երրորդ նամակը և Պօղոսի՝ Երաժշուածուած նամակը:

Պէտք է առելցնենք, սակայն, որ այս ցանկը մեղի հասած է պակասաւոր: Անոր առաջին եւ վերջին էջները, որոնց մէջ Հաւանարար յլշատակուած ըլլալու են, վերը ըստուած առաքեալներու նամակներէն դէթ ոմանք, կորսուած են:

Քրիստոնէական առաջին չըջանին, զանգան Եկեղեցներու մէջ կազմուած պակասաւոր ցանկները, չուտով կը կատարելագործուին եւ կը սասանն վերջնական ձեւ մը, որ գրեթէ յար եւ նման է, այսօր, Եկեղեցին ընդունուած նոր Կատարանի պաշտօնական ցանկին:

Նոյն չըջանին ապրող, Եկեղեցական, դիմութիւններու հմատ հեղինակներ, օրինակ Երանոս (ծն. 135-140), Կղեմէս Հայրապետ (150-211), Որոգինէս (185-254) ևալլն, գրեթէ ամրացնութեամբ կընդունին մեղի ծանօթ վաւերական բորոքութիւնները:

Չորրորդ գարէն եւս, մեղի հասած են՝ դանազան Եկեղեցիներէ ընդունուած ցանկեր, որոնք, քիչ թէ շատ, մեղի կը ներկայանան կատարեալ ձեւով:

Ունինք ցանկեր, որոնք կազմուած են չեմեւեալ թուականներուն. 359ին՝ Ափրիկէ, 363ին՝ Փոխւզիս, 367ին՝ Եղիպտոս, Ս. Աթանաս Հայրապետի հեղինակութեամբ, 382ին՝ Համ. Խոկ 397ին՝ Կարթեզոնի մէջ տեղի ունեցող կերպեցան, մողովի ընթացքին պատրաստըւած ցանկը, որ ամէնէն կատարեալն է, զարեր ետք, 1546-1563ին, Տրիտենդեան ժողովը վաւերացուց որպէս Եկեղեցին ընդունուած օրինաւոր ցանկ:

Եղրակացներով՝ կրնանք ըսել անվարան որ չնորհիւ Եկեղեցւոյ հսկուաթեան, անվաեր գրութիւնները, մանաւանդ կեղծ Աւետարանները չեն կրցած մուտք գործել նոր Կատարանի մաս կազմող գիրքերու ցանկին մէջ:

(Ծար. 3)

Հ. ԵՓԲԵՄ Տէ՛Ր ՂԱԶԱՐԵԱՆ